

անկից ցրուեցան մերձակայ աշխարհքները , որ ետքը Փովլիս , լոկիս , ու Դարիա կոչուեցան : Ծխսալիոյ ալ տիրեց , և դաշնակցութիւն ըրաւ շրջակայ սահմանաց տասուերկու ժողովուրդներուն հետ , որոնք Դաշնակցութիւն Ամփիկտիոնական կ'ըսուէին . կամաց կամաց անոնց սովորութիւնները փոխեց , ուրիշ քաղաքականութիւն մը տուաւ . և այս կերպով նոր ազգի մը ցեղագլուխ եղաւ , որ իր որդիքներէն մէկուն անուամբը Հելլէն կոչուելով՝ այնպէս հռչակաւոր հանդիսացաւ , որ ուրիշ ազգ մը չէ կրցած հասնիլ իրեն : Խնչպէս առաջին հատուածին մէջ ըսած ենք , այս երկու ազգերը՝ Պէլասպէանք և Հելլէնք՝ իրարու ազգակից էին . բայց չենք կրնար ըսել թէ արդեօք ինչ պատճառաւ եղաւ որ Հելլէնք այնպիսի երագ ընթացքով քաղա-

քականութեան ծայրը հասան , և Պէլասպէանք իրենց մէյ մը առած կրթութեան աստիճանին մէջ անկից ետքը հաստատ մնացին : Այս ազգերը սկըզբան իրարու հետ միշտ կը պատերազմէին . բայց Հելլէնք շատ զօրացան ու տարածութիւնին ընդարձակեցին . իսկ Աքայիոյ , Աքաղիոյ , ու Ալիդեայ բնակիչները , որոնց չկրցան տիրել Դարիացիք՝ Հելլէնաց զօրաւորագոյն ժողովուրդներէն մէկը , երկայն ատեն Պէլասպէանք անունը պահեցին . սակայն կամաց կամաց բոլոր Պէլասպէանք Հելլէնաց հետ խառնուեցան ու անուննին ալ կորսնցուցին : Հոս պատշաճ կը սեպէնք այս պատմութիւնը կտրելու , որովհետև ասկէց վերջը ալ Հելլէնաց ընթացքին վրայ է խօսելիքը , որ մեր նիւթին վախճանէն դուրս է :

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ա Կ Ի Ց Դ Է Պ

Հիմակուան Արեկեան պատերազմը : (Տես երես 92)

ՅԱՒԼԻՍ

3. Ռուսերը Եաշ կը մանեն :
8. Լորտ Բալմբագըն կը ծանուցանէ Մեծին Բրիտանիոյ նուիրակաց սենեկին մէջ՝ թէ Անդգիտ ու Գաղղիա ուսւածկական խընդուոյն վրայօք միաբան են , թէ մի և նոյն քաղաքագլարութիւնը կը շարունակեն և թէ իրարու վրայ կատարեալ վստահութիւն ունին :
13. Գաղղիոյ արագին գործոց պաշտօնեայն Տրուն ող Լիւի այսպէս կը դրէ առ կոմն Վալէվարի՝ գեսպան Գաղղիոյ 'ի Լոնտրա . Առ ժաման պէտք է թողունք Ռուսաստանին՝ որ ինքը ընտրութիւն ընէ այն զանազան առաջարկութեանց մէջ , որ իրեն դիմացը դրինք՝ Դրան հետ ունեցած գժտութեանը վերջ մը տալու վախճանաւ . բայց թէ որ Ռուսաստան՝ միաբանեցնելու ու իցէ չանքերնիս մերժելու ըլլայ , եթէ Դահնութեան գաւառաց գրաւումը գեռ երկննալու ըլլայ . և թէ որ գեռ ուրիշ ծանր գիպուածներ Տաճկաստանի խաղաղութիւնը վերցընելու սպառնան , այն առեն միացեալ նաւակումբերը ալ երկար ատեն չեն կրնար Պէշեքա երկաթ նետած կենալ . հասած կ'ըլլայ այն վայրկեանը , որ Անդգիոյ և Գաղղիոյ նաւադրուները Տարտանէլիքի նեղուցէն անդին անցնին :

14. Բարձրագոյն Դուռը ծանրուցագիր մը կուտայ առ Եւրոպական պետութիւնս՝ Դուռսաց Դանուբեան Իշխանութիւնները գրաւելուն վրայ . Դրան ու Ռուսաստանի արքունեաց մէջ եղած գաշնագրութիւնները կերպով մըն ալ իրաւունք չեն աար Ռուսաստանի՝ Մոլասաւիա ու Վալասիա զօրք խաւրելու . անանկ որ այս գաւառներուն գրաւումը ըստ ինքեան պատերազմի հրատարակում մը սեպէլու է , որով Դրան ալ իրաւունք կուտայ Ռուսաստան՝ փոխարէն զինուորական ոյժ բանեցընելու : Այսու ամենայնիւ Դուռը ու իցէ թշնամական գործքէ հեռու կը կենայ . սակայն բացարձակապէս ու յայտնապէս կը բողոքէ այս գործքիս դէմ , ու համոզուած ըլլալով՝ որ 1841ին գաշնագրութեան ստորագրող տէրութիւնները իրենց հաւանութիւննը պիտի շատ այդպիսի բռնութեան մը , ինքը (Դուռը) այս բանիս պարագաներուն վրայ տեղէկութիւն մը տուաւ անոնց , ու հիմա պատասխանւոյ սպասելով՝ իր պաշտպանութեանը համար զինեալ վիճակի մէջ է : Սակայն Դուռը միշտ պատրաստ է իր յունիսի Դին առ Նեսսելբու կոմն առւած պատասխանին մէջ (Տ.) խոսացած ապահովութիւնները նորէն խոսանալու . և բաց ասկէց պատրաստ է նաև Բեդրպուրկ արտաքոյ կարգի գեսպան մը

- իտարելու , որպէս զի Ռուսաց դահլիճն հետ
մէկտեղ՝ ետեկ ըլլայ այնպիսի միաբանութեան
հնարյ մը դանելու , որ Ռուսաստանի ար-
քունիքը գոհ ընէ լիովին , միանդամայն ա-
ռանց մխաս մը բերելու Սուլլանին իրաւան-
քը : (8 Ըէվլալ 1269) :
15. Տրուն որ Լիւի այս շրջաբերական ծանու-
ցագիրը կու տայ յուլիսի 2ին արուած ռուս
պաշտօնագրոյն պատասխան . Անդգիտական
ու Գաղղիական գորութիւնները Տարտանէլ
լի մօտ գտնուելովին՝ ամեննեին մխաս մը չեն
բերեր եղած գաշնագրութեանց : Ընդ հա-
կառակն Վալաքիոյ ու Մոլտակիոյ գրաւու-
մը յայտնի զանցառութիւն մըն է նոյն գաշ-
նագրութեանց : Ռուսաստանին Դրան գէմ
ըրած ձեռնարկութիւնը ո և իցէ իրաւախո-
հութեան փորձը անօգուտ կ'ընէ :
16. Լորո Գլարկնարն , Մեծին իրիտանիոյ ար-
տաքին գործոց պաշտօնեայն , պատասխան
կու տայ Նեսաելուս կոմին յուլիսի 2ին շրջա-
բերականին . Վէհափառ Դշնոյն շատ զար-
մացաւ , երբոր լսեց որ Ռուսաստանի կը պնդէ
թէ Դանուբեան Խշանութիւնները՝ Ան-
դղիացոց ու Գաղղիացոց նաւատորմինն
Տաճկաստանի ջրերը մանելուն համար առ-
նուեցան : Ռուսաստանի ծովային ու ցամա-
քային պատերազմի մեծ պատրաստութիւն-
ները , ինչպէս նաև Դրան գէմ ըրած անդա-
դար սպառնալիքները , ալ տարակոյս չէին
թողուր Տաճկաստանի ինչպիսի վտանգի մէջ
ըլլալուն վրայ : Եւ որովհետեւ Դրան ոտքի
վրայ ըլլալը հարկաւոր է Եւրոպիոյ խաղա-
ղութեանը համար , Մեծին իրիտանիոյ կա-
ռավարութիւնը՝ 1841ին գաշնագրութեանը
հաւատարիմ մնալով , այս տարւոյս յունիսի
2ին իր նաւատորմիզը իրեն կոստանդնուպո-
լիս գտնուած գետպանին կարգադրութեանը
յանձնեց . բայց անկարելի է որ այդ զգու-
շութենէն ուու կառավարութիւնն իր որոշ-
մունքը սահմանած ըլլայ , որովհետեւ որ Նես-
սելուս կոմին մայիսի 31ին ծանուցագրէն
կը տեսնուի որ այս որոշմունքս արդէն հաս-
տատուած էր : Մինաց որ՝ նաւատորմիզնե-
րուն Պէջեայի խորշը գտնուկից գաշնագրու-
թեան մըն ալ գէմ չելքը , ոչ մէկ կերպով
մը ազգաց իրաւանց սկզբանցը գէմ անիրա-
ւութիւն մըն է ամեննեին , և Օսմաննեան պե-
տութեան անկախութեանը մխաս մը չտար .
իսկ ընդ հակառակն Դանուբեան Խշանու-
թեանց գրաւումը՝ գաշնագրութեանց և հա-
սարակաց իրաւանց սկզբունքներուն բռնա-
րարութիւն մըն է , ինչպէս նաև ընդգէմ
Սուլլանին ուղղակի թշնամութեան գործք
մը , որ իրաւունք ունէր այդպիսի գրգռու-
թեան մը պատերազմ հրատարակել և նաւա-
տորմիզները իրեն պաշտպանութեանը համար՝
կոստանդնուպոլիս մօտենալու հրաւիրել :
24. Աւարիոյ , Մեծին իրիտանիոյ , Գաղղիոյ ու
իրուսիոյ լիազօր գործակալները Վէննա կը
ժողվուին՝ Արևելեան ինդիրը խաղաղութիւն
կանոնաւորելու միջոցները որոշելու համար :
27. Սուլլանը իր հպատակներուն ծանուցում

կ'ընէ . Ռուսաստանը պահանջելով որ յու-
նագաւան օսմաննեան հպատակները , և անոնց
կրօնքն ու անոնց եկեղեցիները իր պաշտպա-
նութեանը տակ ըլլան , երկու արքունեաց
մէջ եղած բարեկամութիւնը կարեց : Ռուս
բանակն Բրութէն ասդին անցնիլը թշնա-
մութեան գործ մըն է՝ որ զՍուլլանը կը բռնա-
գատէ իր երկիրը պաշտպանութեան վիճակի
մէջ գնելու : Խաղաղութիւն ու փոխագարձ
միաբանութիւն կը յանձնենք աերութեան
ամենայն հպատակաց՝ որ և իցէ կրօնի ու ազ-
գի ալ վերաբերին : (21 Ըէվլալ 1269) :

31. Վէննայի խորհրդակցութիւնը հետևեալ ա-
ռաջարկուած ծանուցագիրը ընդունեցաւ
(8 . 24) , որն որ Կոստանդնուպոլսոյ ու
Բեղրապուրի արքունեացը ուղղուած է .
Վէհափառ Սուլլանը անկեղծութեամբ կը
փափաքի իրեն և Ռուսաստանի Վէհափառ
կայսեր մէջը նորէն խաղաղասէր գրացւոյ մը
վերաբերութիւններն ու կատարեալ համա-
ձայնութիւն մը հաստատել , որ գժբաղդա-
բար մօտերս պատահած գժուարակնմիան
գժուութեանց պատճառաւ կարուեցան : Թէ
որ ամէն ատեն Ռուսաց կայսերք հոգ մը ցու-
ցուցած են Օսմաննեան պետութիւն մէջ եղած
յունական եկեղեցւոյն ապահարկ ազատու-
թեանցն ու արտունութեանցը պահպանու-
թեանը համար , Սուլլաններն ալ ոչ երեկք
ժիտեցին զանոնք նորէն հաստատելու այլ-
այլ հրովարտակներով : Արդ Մենչեքով իշ-
խանին բերած պատճառները լսւ մը կշռե-
լով՝ Բարձրագոյն Դուռը կը ծանուցանէ .
Վէհափառ Սուլլանին կառավարութիւնը
հաւատարիմ պիտի մնայ Քիշիքիք Քայնարճը
և Ադրիանուպոլիս եղած գաշնագրութեանց
պայմաններուն գրոյն ու ոգւսոյն՝ քրիստո-
նէական կրօնքին պաշտպանութեանը վրայօք :
Վէհափառ Սուլլանը իրեն իրեն անձնական
պատուոյն համար պարտք կը համարի միշտ
պահէլ տալ ու պահպանէլ ո և իցէ մխասէ՝
թէ հիմա եղեր է և թէ ետքը՝ այն կրօնական
արտօնութիւնները , որ իրեն նախնիքը շնոր-
հած են արեւելան եկեղեցւոյն և անիկայ
միշտ հաստատ կերպով վայլած է զանոնք . և
բաց ասկից՝ նաև մասնակից ընելյոյն եկե-
ղեցին ալ մէկալ քրիստոնէայ եկեղեցեաց
շնորհուած առաւելութիւններուն . իսկ ա-
պագային երաշխատորութեանը վրայ գալով .
ասիկայ յայտնի է՝ 1268 տարւոյն Բէպի-իւլ-
ախը ամսուն 15ին (7 ֆետրուար 1852)
արուած Խալիֆի-հիւմայունէն . կը խոստանայ
նաև Բարձրագոյն Դուռը պաշտպանական կեր-
պով , որ բաները այս վիճակը մէյ մը առնե-
լէն եսքը ամեննեին փոփոխութիւն մը պիտի
չըլլայ՝ առանց Գաղղիոյ ու Ռուսիոյ կառա-
վարութեանց նախնթաց համաձայնութեա-
նը : Նոյնակս յանձն կ'առնու Բարձրագոյն
Դուռը ստորագրելու գաշնագրի մը , որ Ռու-
սաց կրօնական չինուածքները՝ իրենց Ասո-
րւոց ու Պաղեստինի ընդհանուր հիւպատին
իշխանութեանը տակ ձգէ :